



|| Առանուղ :

Ներ է կ'ըսեն Հռոմայեցւոց դէմ։
Հիմակուան թատուազ քաղաքը
լի մը քով է՝ որուն շրջապատն է ու-
թը մղոն, ու ջրանցքով մը ծովուն
հետ կը խառնուի. աս ջրանցքն է Հաւ-
գիւլստ կմիտալերէն Լուկենիա ըսուա-
ծը : Խներուն շէնքերը արևելեան ո-
չին նայելով՝ աղուոր կը սեպուին . ա-
ւելի մեծագործ են մէկքանի մզկիթ-
ները, և մանաւանդ կուտակալին կամ
պէյին պալատը, որ եւրոպացի ճամ-
բորդներն ալ շատ կը գովեն : () դը
գէշ, խոնաւ ու խիստ տաք է : Պահա-
ւոր վաճառքներն են կտաւ, թաւիշ,
հասարակ կարմիր գտակ կամ ֆէս, ու
սեկ . և վաճառականութիւնը շատ
բանուկ է : Պահաւոր բնակիչները
լլ' աւրիտանացի կամ լլ' ուղրի ըսուած
լիքրիկեցիք են, բայց ասոնք լիքրիկէի
ուրիշ բնակիչներէն շատ աւելի մար-
դավար են . կան նաև արաբացի, օս-

մանցի, և քրիստոնեայ ազգեր . բո-
լորին մէկէն թիւը 60,000 հոգի կը
սեպուի :

ՀԱՆ ԵՒՆՈՐ ՍՈՎՈՐՈՒԹԻՒՆՔ

|| Պահա :

Լուսահութեան փափաքը և յոյսը
որ ամէն մարդու սրտին մէջ տպաւո-
րուած է, և սէրը՝ որ անմահութեան
հոգին կամ կեանքն է, մարդուս միտ-
քը ձգած են որ մեռած մարդկանց
մարմինը կերպով մը պահեն . և ահա
ան մարմինները որ դեղով մը անս-
պական պահուեր են, կամ զմշուած
չորցեր մնացեր են՝ նուիայ կ'ըսուին :
Եղիպտացիք որ շատ մեծագործ և
բարակամիտ մարդիկ էին՝ աս բանիս

մէջ ամէն ազգէ անուանի եղած են . և լլ' եմփիս ու ինքէ քաղաքներուն 3000 կամ 4000 տարուան քաղաքացիները՝ այսօրուան օրս լուրոպայի մայրաքաղաքներուն թանգարանները պատուով պահուած են . իրենց դիտմունքն ալ ան էր որ նախնեացյիշատակը կենդանի պահեն . անոր համար լոգիպտացւոց համար մեծ պատիժ էր՝ թէ որ մեռնելին ետև իրենց մարմինը չգրմըսուէր : Լոգիպտացւոց սովորութեանը հետևելով՝ նաև Յովսէփի նահապետը իր հօրը Յակոբայ մարմինը զմուսել տուաւ ու անանկ տարաւ հանդիսով՝ Քանանացւոց երկիրը թաղեց : Օ արմանալին աս է որ անկէ շատ առաջ մեր Հայկնահապետն ալ զի՞ւլը սպաննելին ետև զըմըսեց , ու բարձր տեղ մը թաղեց կ'ըսէ Խորենացին՝ Արաբասէն առնելով : Քանասէրներուն մեծ հետաքրքութիւնը աս մումիաները զըմըսելու կերպին վրայ է :

Լորոգոտոսո Յունաց առաջին պատմիչը՝ իրեք կերպ կը պատմէ լոգիպտացւոց մումիայ զմըսելը . մէյմը որ մեռելին ըղեղը և փորոտիքը կը պարպէին , տեղը խնկեղէն և զմուռս կը լեցընէին , բոլոր մարմինն ալ բորակով կ'աղէին , ու 70 օր չորնալու կը դնէին . վերջը նորէն կը լուանային ու խէժոտած կտաւներու մէջ կը պըլէին . աս ընելին վերջը փայտէ դագաղներու կամ սապատներու մէջ կը դնէին ու հոն կը մնար : Լորորդ կերպն է , որ եղեինի խժային ջուր կը լեցընէին փորուն մէջ , ու աղբորակով կ'աղէին . բաւական ատեն անցնելին ետքը ջուրը կը պարպէին , որուն հետ աղիքներն ալ դուրս կ'ելէին . աղբորակն ալ միսը մաշեցընելով մորթն ու կաշին կը մնար : Լորորդ կերպը (որ աղբատները կ'ընէին) աս էր , որ փորը կը պարպէին , կ'աղէին , 70 օր կը չորցընէին ու կը պահէին : Քայց չենք գիտեր թէ արդեօք ուրիշ կերպ ալ կը բանեցընէին զմըսւսելու համար , կամ թէ ինչ բաներ կը դնէին

մումիաներուն մէջ : Իս յայտնի է որ լոգիպտոսի մումիաներէն ոմանց ձեռքին մէջ մագաղաթի կտոր գտնուած է՝ մեհենական գրերով . ոմանց բերնին մէջ ալ ան ատենի ոսկի :

Լոգիպտոսի գերեզմանները լլ' եմ փիսէն երկու փարսախ հետու լագդարա գեղին քովերն են՝ աւազոտ գաշտի մը մէջ . աւազը մէկդի առնուին է՝ տակը կ'երևնան ճերմակ կակուղքարէ քառակուսի խցիկներ 15 կամ 20 ոտք տարածութեամք՝ ջրշեղջինման . աս շէնքերը գեանի տակէն ինչուան լլ' եմփիս կ'երթան : Անեակները հին նշանագիրներով զարդարուած են . մարմինները քարէ կամ փայտէ սընտուկներու և կամ կողովի կամ կպրաձիթած կտաւներու մէջ են , շատն ալ մարդադէմ սնտուկի մը մէջ . վըրանին պըլլած կտաւը ինչուան 1000 ու 2000 կանգուն երկայն կ'ըլլայ : Առումիաներէն ոմանք սե են , ոմանք քիչ մը բաց գունով . ասկէ յայտնի է որ ոմանք խէժով՝ ոմանք ձիւթով կամ կպրով , ոմանք հալուէնով և կամ ուրիշնիւթով մը զմըսսած են . մումիաներ կան որ ամբողջ ոսկէզօծած են , ոմանց ալ մէկ կտորը միայն . ոմանց մարմնոյն վրայ ինչուան մազ ալ գտնուած է :

Ուների Փայի ժողովուրդը մեռելներուն փորը պարպէլին վերջը՝ եղով ու ճարպով կ'օծէին ու կը չորցընէին արեւու կամ կրակի տաքութեամք , վերջը հոտաւէտխոտերու ջրովլուալով՝ այծու մորթի մէջ պըլլած կը պահէին : Լոթովպիայի մէջ ալ մումիաներ կը գտնուին՝ որ կ'երևնայ թէ լոգիպտացւոց կերպովը զմըսւսուած են :

Իւանց արուեստի չորցած մարմիններն ալ կրնան մումիայ ըսուիլ . և աս կ'ըլլայ ցրտով կամ տաքութեամք . ինչպէս Ափիցպէրկ շատ տարուան մարմիններ սաստիկ ցրտութեանը համար անապական կը գտնուին . ասոր ներ-

1 Մեր վանքին մումիային ստորագրութիւնը ուրիշ անգամ տեղն է տեղը կուտանք :

Հակ' Ա' ալթա կղզին և Ա' քաբիայի կը-
րակ դարձած աւազին տակը մեռեներ
շատ տարիներէ ետքն ալ ամբողջ կը
գտնուին : Ի, ոյնպէս ալ օդ չառնող
տեղ մնացած մեռեները չեն փրտ-
տիր . ինչպէս աս տարիներս Ա' ակտե-
պուրկի քով փոսերու մէջ 50 տարուան
մարմիններ գտնուեցան ամբողջ մնա-
ցած :

Հիմակուան բնալոյծները ետեւէ են
որ մումիա շինելու նորնոր կերպեր հը-
նարեն . ասոնց մէջ անուանի են մէյ-
մը կանսալ անունով գաղղիացւոյն
հնարածը , մէյմըն ալ կալվանեան ե-
լեքտրականութեամբ մեռելոց մար-
մինը անապական պահելուն կերպը .
որոնց վրայ ուրիշ անգամ խօսելու ա-
ռիթ կ'ունենանք :

Անգաբուժութեանիւն :

Ա' դարուս ձարտար գիւտերուն
մէկն ալ ոնգաբուժութիւնն է , որ
վիրաբուժները օրէ օր ալ կատարե-
լագործելու ետեւէ են : Ա' տեսնով Ա-
տալիա և Հնդկաստան սովորութիւն
կար , որ յանցաւորներուն քիթը կը
կտրէին . Ա' գղիացւոց կարուս թա-
գաւորը իր պալատականներէն մէկը
տանջանքով պատժելու համար՝ քիթը
կտրել տուաւ . ուրիշ թագաւորներ
ալ եղած են՝ որ գողերուն կամ ու-
րիշ յանցաւորներուն քիթը կտրել
կու տային : Ա' պատճառաւ ոնգա-
բուժութեան արուեստը շատ ատենէ
՚ի վեր հնարուած է , ու շատ վիրա-
բուժներ մեծ անուն հանած են աս
բանիս մէջ : Ուալիաքոցցի անունով ի-
տալացի վիրաբուժը , որ ժամ դարուն
մէջ ելաւ , այնչափ անուանի եղաւ
ոնգաբուժութեամբ՝ որ Պոլոնիայի
անդամազննութեան Ձեմարանին մէջ
իրեն արձանը կանգնեցին . շատ ա-
նուանի ոնգաբուժներ էին նաև
Լիբիֆֆոն լոսաննացին , և Ա' մթրոսիոս
քարէ , որ Գաղղիայի Հենրիկոս գ

1 Գլ. Rhynoplastique.

թագաւորին պալատականներէն մէ-
կուն քիթը բժշկեց :

Փարիզ սովորաբար շինծու քիթե-
րը արծաթ թիթեղէ , պղինձէ , հաստ
թղթէ ու նաև մոմէ կը շինեն , ու ե-
րեսին վրայ այլեայլ կերպերով կը
հաստատեն . բայց յայտնի է թէ այս-
պիսի շինծու քթով որչափ ալ աղէկ
շինած ու հաստատած ըլլայ՝ անկա-
րելի է խնջելը , քթախոտ քաշելը , և
հոտ առնելը :

Խակ քիթը նորոգելու համար՝ վի-
րաբուժները աս նոր գիւտը հնարած
են , որ մարդուն ձակտէն կամ թևեին
մսէն կը կտրեն ու քթին տեղը կը
կպցընեն :

Ա կլփոյ անունով մէկը կ'ըսէ թէ
“ Քանի մը երկիրներ մեծամեծները
երբոր քթերնին կորսընցընեն , գերի
մը կը գնեն , ու հողաթափով ան խեղ-
ձին քթին այնչափ կը զարնեն որ մոր-
թը բոլորովին կ'ուռի . ան ատեն ուրն-
գաբուժին մէկը ան քիթէն՝ որչափ որ
կտոր պէտք է տիրոջը քիթը նորո-
գելու համար՝ կը կտրէ , ու տիրոջը
քթին վրայ կը հաստատէ ” :

Փարիաս ըսուած երկրին մէջ ան-
գութ մեծամեծները իրենց հպատակ
ներուն քիթը կը կտրեն , և ան կտրած
քիթը՝ չունեցողին կը կպցընեն : Ա' ա-
լինելի անունով հեղինակը կը պատ-
մէ , թէ իրեն հայրը՝ իտալացի յան-
ցաւորի մը կտրած քիթը տաք հացի
մէջ պահելով , վրան քիչ մը ատեն
անցնելէն ետքը տեղը դրեր ու շատ
աղէկ յարմարցուցեր է :

Դիսնեսիոս կը պատմէ աւագակի
մը համար , թէ երբոր ասոր քիթը
կտրեր են՝ մէկէն վիրաբուժի վազեր
է . կը հարցընէ վիրաբուժը աւազա-
կին՝ թէ քթիդ կտրած կտորը ուր է
որ տեղը գնեմ . ան ատեն աւազակին
ընկերները մէկէն դուրս կ'ելին , առ-
ջի իրենց դիմացը ելլողին քիթը կը
կտրեն , ու տաք տաք վիրաբուժին կը
բերեն , ան ալխիստ յաջողութեամբ
տեղը կը դնէ ու կը կարէ :